

ԷՄՄԱՌԻՄԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ

(Ղուկ. իդ)

Թափուր գերեզմանը Յարուցեալին, վերջնականապէս կը զրկէր նորադարձները Փրկչին մարմնական ներկայութենէն, խորացնելով անոնց մէջ, տարակուսանելը հանդէպ իրենց խռէալին, ինչ մ'աւելի հեռացնելով զանոն, մօսակայ անցեալի մը երանելի պահերէն, դիմագրաւելով անորոշուրիւնն՝ ուրուագծուող նոր հորիզոնին:

Որքան իրաւ էր Վարդապետին հետեւողներուն ապրած հոգեկան երշանկուրիւնը, նոյնքան խորն էր վիշտը անոնց անըմբոնելի առանձնութեան:

Մեսիական մարգարեւորիւններուն երդաշնակ՝ իրականացումները ժաշակերական ազդակներ էին Քրիստոսի հետեւորդներուն համար, որոնք, մասնայատուկ վարկով, իրենց ունկնդրած ժարողիչին խօսերը կ'իմաստաւորէին: Բնականարար կ'ենթարկուէին իրենց հոգեկանը բրծող արտասովոր ոյժի մը ներգործութեան, որ սկսած էր հիմնականօրէն իրենց հայեցողուրիւնը բարեփոխել, արբնելով անոնց մէջ գիտակցուրիւնը իրենց կեանինին էականին՝ Աստուծոյ կենդանի շունչին:

Աստարակոյս, յաջորդական յայտնուրիւնները ուրիշ քան չէին ենթադրեր երէ ոչ Աստուծային կամքին անխուսափելի վերահաստատումը, որ վերջապէս, պիտի կասեցնէր դարերու դիզած՝ կրծող ժանգը կեղեքող իշխողներուն եւ խուճապի պիտի մատնէր Տիրոց խաչահանները:

Քրիստոսի անարգ Խաչելուրիւնէն ենթադրուած ահարկութեան փոխարէն, փրկագործութեան խորհուրդն էր որ կ'իրագործուէր, սփոելով մարդկութեան շնորհուած Աստուծածային անհուն սիրոյ ջերմուրիւնը, որ կու լգար հրահրելու նոր

Յոյսի ակնկալուրիւնը նորադարձներուն, ես բերելով փայլքը, մարդուն կորսնցուցած առանձնաշնորհեալ պատկերին:

Այո՛, բափուր էր Տիրոց գերեզմանը: Անոր պատանելը կար միայն հոն:

Տարակուսանքի երկումնն էր զոկ զեփիւր արշալոյսին որ կը փայփայէր իւղաբեր կանանց երեւակայուրիւնը, երբ երկնային էակներ, լուսայեղ գերեզմանին մօտ, Տիրոց Յարուրիւնը կ'աւետէին անոնց: Ապադարձ մը երէից պասէի աւանդական տօնակատարութեան իւրայատուկ ընթացքին: Գուցէ նախազգացում մ'ըլլար կնդրուկն ի ձեռին երանելի այդ կիներուն, որոնք կարծես, եկած էին ոչ թէ Տիրոց մահը սգալու, այլ անոր լուսափայլ Յարուրիւնը յննկելու:

Մտարերելով պահ մը, Մաղկազարդէն մինչեւ Յարուրիւն, իրագործուած գերմարդկային դէպէերու ընոյթը, զզլիիշ Յաղրանակի մը շփորանքը կ'ապրէր նորադարձ համայնքը, երբ ամպրու անձկուրիւնը կը պատէր զայրոյրով ողողուած ուրբիններուն:

Ահա կանգնած երկու ուսուցումներու եզրին, աննախընթաց փորձութեան շրջան մը կը բոլորէր նորածին համայնքը: Մովսիսական օրէնքներու վախճանին եւ նոր Ուխտի սեմին միջեւ տարութերող:

Ի՞նչպէս բացատրել անոնց հիասքափ հոգեվիճակը ի տես բափուր գերեզմանին, երէ ոչ՝ անոնց հոգեկան տկարուրիւնը գուշակող յոռեստես խօսերովը Վարդապետին, որ իր մատնուրիւնէն ինչ առաջ կը զգուշացնէր անոնց «դուք ամէնքդ այս գիշեր պիտի

գայթակղիմ ինձմէ, որովհետեւ զրուած է թէ «Հովիւը պիտի զարնեմ եւ հօտին ոչխարմները պիտի ցրուին» (Մտք. ԻԶ. 31)

Քայլայուած համայնքի, ցրուած հօտի տպաւորութիւնը՝ որպէս վիրաւորանն մարդկային արժանապատութեան, վայել չեին համարէր առաքեալներ վերագրել զայն, որպէս երաշխիքը իրենց բերահաւատութեան: Զէին ուզած Փրկչին Յարութենէն վերջ պարզուած վշտահրեալ համայնապատկերին մաս կազմել:

Կարճ՝ շատ կարճ էր այդ ժամանակամիջոցը, որ կը բաժնէր Յարուցեալը իր հետեւորդներուն հետ ապրած երաշալի պահերէն, որոնք, հոգեգրաւ խաղաղութեամբ, այնքան ոգեւորուած Տիրոջ կը հետեւէին, պատրաստ՝ զոհելու ամենաբանագինը՝ իրենց անձը, որպէս փրկագին ակնկալուած նոր խոստումին:

Տակաւին բարմ էին եւ ուժգին վարդապետին սիանչելագործ ժարողութեան արձագանգները մարդոց սրտերուն մէջ: Հերթարար կը բազմապատկուէր ազդեցութիւնը այն խօսիերուն՝ որոնք, տկար հոգիներուն զօրավիգ կը հանդիսանային, «Որդին մարդոյ պէտք է որ մեղաւոր մարդոց ձեռքը մատնուի ու խաչը ելլէ ու երրորդ օրը Յարութիւն առնէ»: Ակ. ԻԴ-7:

Եթէ յոռետես էին Տիրոջ նախանաւորթիւնները իր երկրաւոր կեանի վախճանը նկարագրող, այլ եւ խրախուսական էր իր յուսադրիչ Յարութեամբ, նոր կեանի ժառանգութեան արժանանալու խոստումը:

Օրինաց կարգն ու սարգը իր լրումին յանգած երկնային շնորհաց աւետումով, կենսանիւրն էր եղած նախաքրիստոնեաներու նետած առաջին վեհերու Քայլերուն, նման կեանի մտնող երեխաներուն, որոնք կառչած մօր ամրապինդ ձեռքերուն, իրենց տարտամ

ժայլերը կ'արդարացնեն:

Տիրոջ ներշնչած անդենականի յոյսը, իր Յարութեամբ ամայացուցած էր հոգեկան աշխարհը նորադարձներուն, խորտակելով սկզբունքները իրենց նոր դաւանած վարդապետութեան, անոնց՝ որոնք կը կարծէին փրկութեան շառաւիդին ընտրեալներն ըլլային:

Մինակ էին նորադարձները վտարանդի մը ինչպէս, բնութեան մէջ յուսարեկ: Հակառակ Տէրունական վարդապետութեան հաւատալու անոնց բուռն փափաքին, բերահաս էին տակաւին ըմբռնելու յայտնութիւնը երկնային փառքին: Անգիտակ անոր ժարողութեամբ շնորհարաշխ տարողութեան, որ աննկուն հրաւէր մ'էր զգաստութեան՝ տանելու մարդը երանաւէտ յաւերժականութեան:

Թժուար էր մարդուն ողջունել լուսածագր պայծառ մեսիականութեան, որ կը ճառագայթէր աշխարհին, տագենելու միտքն ու հոգին ապերչանիկ, շնորհագուրք մարդկութեան, փորձելով զանազանել երկրաւորը երկնայիննեն առանց ամենադոյզն ընդդիմամարտի:

Նորահաւատները, միաձոյլ ամրողութիւն մը կը կարծէին ըլլալ բնութեան բաղադրիչ երկու հակասարքերը. եւ որպէս բնական երեւոյրներ՝ համաստեղի համակարգին կը հնազանդէին երկինքը երկրին խառնուած:

Վարդապետին բովանդակ շանելերը, իր երկրաւոր առաքելութեան աւարտին երկնայինը գերադասող, ապարդիւն կը բուէին ըլլալ յաջս նորադարձներուն:

Լուսափայլ խոստումները վարապետին, կարծես վաղանցիկ ցնորամտութիւններ եղած ըլլային իր Յարութեամբ: Անոր վարդապետութեամբ եղբայրացած բազմութիւնը չէր կրցած հաշտուիդ Աստուածորդուոյն խաչելութեան եւ Յարութեամբ բողած բափուր

գերեզմանին հետ, որոնք սկսած էին խախտել տկար հոգիներու երերուն հաւատքը: Անդենականի հեռանկարը տժգունած՝ ամայացած տեսարան մը կը պարզէր այլեւ:

Այնին ապաւինած էին նիւրի բարութեան եւ թիրու ուժերու ստրկացնող տիրապետութեան, որ պիտի չի վարանէին իրենց յուսախարութիւնը յայտնել ըսկելով. «իսկ մենք կը յուսայինք որ անիկա հսրայէլը պիտի ազատէր»: Ղուկ. Ի՞՞:

Խոկումներու յանձնառու՝ մեկուսացած էմմառուսի գիւղը ընտրած էին առաճնանալ աշակերտներէն երկուքը. Կղէովպասը եւ Սիմոնը: Հեռացած էին վէտ վէտ մարած տեսիլքի բաղաք՝ երուսաղէմէն: Յնորք էին իրապոյրը երէկուան երազներուն եւ Փրկարար բոյրը Տիրոց արեան: Զէին ուզած ընկապել. նայուածքները հարցախոյդ հասարակութեան, բափուր գերեզմանի մը առեղծուածը լուծելու եւ ծածկելու մանաւանդ տհասութիւնը իրենց յեղյեղուկ հաւատքին եւ փորձելու լուսարանել պարտութիւն պարզող մքնողորտը:

Աշակերտները կը մտարերէին Վարդապետին խօսքերը. մերք բաջալերական «... որպէս զի ինձմով խաղաղութիւն ունենաֆ. աշխարհի մէջ նեղութիւն պիտի ունենաֆ. բայց բաջասիրս եղէք...» Յվի. ԺԶ: 33 եւ մերք զգուշացնող խօսքերը Անոր, որ կ'ըսէր. «պէտք չէ վախճալ մարմինը սպաննողներէն, այլ պէտք է վախճալ հոգին սպաննելու իշխանութիւնը ունեցողներէն» Ղկ. Ժ: 10-28:

Էմմառուսի դէպէր, խաղաղ յաղթանակի մը տխուր հաշուեյարդարն էր կարծես:

Յարուցեալը տրտմութեամբ կը յիշէր կալանաւորուած հոգիներու ալեկոծ բերահաւատութիւնը: Փիլիպպոսի

շահագրգոռուիլը Աստուծոյ հետ ծանօթանալու, որպէս պայման հաւատալու Յիսուսի երկնառաւ գօրութեանը (Յվի. ԺԴ: 8-10):

Պետրոս առաքեալ, որ պատրաստ էր մահը դիմակալելու Տիրոց սիրոյն եւ տասներկութին մէջ առաջինն ըլլալու յաւակնուրիւնը կը ցուցաբերէր որպէս ամենանուիրեալը Անոր. ի ՇՀՀ հեշտութեամբ ուրացած էր Վարդապետը՝ մարմնաւոր սպառնալիքի մը դիմաց (Ղկ. ԻԲ: 60):

Ցուդան կը մատնէր Յիսուսը զերծ մնալու ապագայի ամբաստանութենէն որպէս գործակալը Նազովրեցիին (Յվի. ԺԸ: 1-11):

Թովմաս առաքեալ շօշափել կ'ուզէր Տիրոց վէրքերը հաւատալու Յարուցեալին նշմարտութեան եւ Անոր Աստուածային բնութեան (Յվի. Ի: 24-25):

Այս տիրահոչակ եղելութիւններուն կ'աւելինար նաեւ էմմառուսի նանապարհին՝ Կղէովպասին եւ Սիմոնին տարակուսեալ խորհրդածութիւնները, որոնք հարազատ արտացոլումն էին մնացորդներուն հարցականին: Տէրը ականջալուր անոնց վարանումին, կ'ընդմիջէր անոնց խօսակցութիւնը սաստելով. «ո՛վ անմիտներ ու բուլասիրներ, հաւատալու այն բոլոր բաներուն, որոնք մարզարէները խօսեցան: Զէ՞ որ Քրիստոս պէտք էր այս չարչարանները կրէր եւ իր փառքը մտնէր» (Ղկ. Ի՞՞: 25-26):

Մայրամուտի մէջ անհետացող, աշակերտներու յամրընթաց բայլերէն, ուրացութեան դոփիւն էր որ կը տնիքար, էմմառուսի նամրուն վրայ: Անգամ մը եւս, մարդկային տկարութիւնն էր որ, նահանջել կու տար մարդուն, հոգեկան այնքան սպասուած եւ այնքան այժմէկան յաղթանակի մը սեմին:

Տէրը, միշտ ներկայ էր ընկրկած աշակերտներու կողքին, ուշադիր՝ անոնց

խարիսխումին, զարհուրանին: էմմառուսի ճանապարհը, լուսեղէն տաղաւար մ'ինչպէս երկնին բացուած, ընտրեալ վայրը պիտի ըլլար Յարուցեալին, եզրափակելու վերջին արարը Մեսիական առաքելութեան, հաստատելու նշմարտութիւնը իր Աստուածային բնուրեան: Հոն, Տէրը, մտերմիկ հանդիպման մը եզակի առիքը պարգևելով աշակերտներուն, երկնային շնորհենով կրկին պիտի պարուրէր զանոնք, հեռացնելով երկչուութիւնը անոնց այնքան յեղյեղուկ հոգիներու ծալքերէն:

Աշակերտները տարուած, Յարուցեալին միջամտութիւնը որպէս երրորդ խօսակից՝ կը փորձէին խորհրդակցիլ Անոր հետ: Կը շանային թնարկել Տիրոջ չարչարաններուն, խաչելութեան եւ Յարութեան պաշեցուցիչ եղելութիւնը: Կը զարմանային որ իրենց խօսակիցը տեղեակ չէր երուսալէմի անցուդարձն, թէ, ինչպէս Ռարրիները համարժակեր էին նազովրեցի Յիսուսին չարչարելէ վերջ, խաչել, բաղել եւ թէ երեք օր յետոյ մարմինը Անոր անհետացած էր գերեզմանէն եւ թէ այս դեպքերուն որպէս հետեւանք, անոր մարգարէի համրաւը աւելի եւս շեշտուած եւ անոր հեղինակութիւնը հաստատուած էր երուսալէմի եւ շրչակայքի մէջ:

Յարուցեալ մարմինը Տիրոջ, Աստուածային անարատութեամբ կը վրիպէր աշակերտներու հողաստեղծ աչքերէն, կը վրիպէր նաև անոնց հոգիէն խաչելութեան վաղորդայնը յայրական: Արժանի չէին տակաւին անոնք, համրութելու բաւութիւն բաշխող վիրաւոր ձեռքերը փրկչական: Մտքերը անոնց դեռ չէին բացուած յայտնուած նշմարտութեան, զիտակցելու Յարուցեալ փրկչին անմահական բնուրեան եւ անոր՝ մշտնչենական գոյակցութեանը իրենց կողքին: Սրտերը անոնց ի գորու չէին

հերթելու խեղարիւրուած Հին Ուխտին՝ յանկերգ դարձած մեղապարտ բարքերը, հաղորդակից ըլլալու Տիրոջ յետ Յարութենական լուսափայլ փառքին, Անոր՝ որ քանի մը օր առաջ, յաղթական դուրս կուգար մեռելներու աշխարհէն, փարատելով բանձրութիւնը ահաւոր խաւարին: Մարդուած մարդկային ատելութեան բողած հետքերէն, անգամ մը եւս պիտի վկայէր արարչական զօրութիւնը Աստուծոյ, պատճառը կեանին եւ մահուան, տիեզերքի սկզբին եւ վախճանին:

Տէրունական անպարտելի կամքին դիմաց, կեանին մարդուն, լոկ հոսանք մ'է ծննդեան եւ մահուան միջեւ օրորուող, նման, դէմ յանդիման բաց դոներէն օդի փախչող վաղամեռիկ հոսանքին:

Դարձալ Յարուցեալ փրկիչը սրտաբեկ, լուսարանելու աշակերտներուն պղտորած մտքերը եւ զօրացնելու անոնց տկարացած հաւատքը, անգամ մը եւս իր Յարուցեալի փառաւորումով պիտի յայտնուէր անոնց եւ մեկնարանէր այն գրութիւնները Հին Կտակարանի գիրքերուն, որոնք գուշակած էին իր յայտնութիւնը աշխարհին եւ իր երկրաւոր կեանին վախճանն ու Յարութիւնն մեռելներէն:

Յարուցեալը, աշակերտներուն յայտնուելէն եսք, կասկածը փարատելով անոնցմէ, վախը ներխուժած էր անոնց սրտերուն մէջ: Խնդրած էին Տիրոջմէն որ առանձինն չմնային այլեւս: Ղուկ Ի՞՛: 29:

Արդարեւ, վախը յատկանիշն էր Սիրոյ տկարութեան, որ, կը կոտրէր եռանդը անոնց, կենաց բանին վաղուան բարողիչները դառնալու:

Ուրացուած Աստուածային Սէրն էր աներեւոյք այդ շղթան, իր խորտակուած օղակներով երկարաձգուած մեղապարտ երուսաղէմի կամարներէն

մինչեւ էմմառուսի խաղաղ հովիտները անգիտակ, զորս խաչի ճամբալ, շղթայած էր մարդը իր Աստուծոյն:

Էմմառուսի ճանապարհը, ճշմարտութիւն որոնելու խորհրդանշիշը եղաւ: Հոն էր աշակերտներու տարակուսանիքը հարրուած՝ հոգեկան աշխարհը թեւակոխեցին, զիտակցելով Յարուցեալին Աստուածութեան: Տիրոջ խօսերովը գոտեպինդ, վերադաճան դէպի արտմեալ բաղաժն Երևասանէմ, տանելով իրենց հետ, իրենց մէջ վերածնած Յոյսը յաւիտենական եւ քարմութիւնը օրինութեան յետ Յարութեան հանդիպման:

Էմմառուսի ճանապարհը, դրսեւրեց նաեւ, մարդկային կամքի տկարութիւնը, մարդուն նիւթապաշտ յակումները, ընչախող, ագահ նկարագիրը: Զո՞հ իր սնափառութեան՝ ընկերային իր դիրքը կը չարաշահէ իրրեւ չափանիշ կեանիին, ներկայանալու անպարկեշտ եւ կեղծ դիմակով, անով՝ ինչ որ չարաչար կը պակսի իրեն պէս քարոյական հայեցողութիւն, աւելի եւս ստորնանալով, կեղեգելու իր նմանները, ցեխոտելով

կենցաղային ամենատարրական արժէքները եւ անոնց համադրական ներդաշնակութիւնը, որոնք, հանելի կը դարձնեն մարդը՝ յաչս Աստուծոյ եւ մարդկանց առաջական աշխարհի առաջական աշխարհը:

Այսպէս է դժբախտաբար կերտուած մարդկային տկար քննութիւնը: Մարդը յանախ կանգնած նշմարտութեան եզրին նշմարտութիւնը կը փնտռէ: Այս առումով, Էմմառուսի ճանապարհին պատահարը, տրամ մըն է համամարդկային, ուր, հեգնանեով կ'առանձնանայ նշմարտութիւնը նօսրացած եւ շատագովը անոր, որպէս զոհ՝ բաւութեան նոխազը կը դառնայ:

Ամէն մէկ դրուագ Մրրազան Մատեանէն ինչպէս զանձ մը հոգեւոր, մեզի հասած ժառանգական պատգամ մըն է լուսարորորք կարօտ անդրդուելի հաւատֆի, նման մեր լուսաշաւիդ հայրերու օրինակին, բանալու ամէնախորը մեր սրտերուն, ակոսներ նորանոր, ինչպէս Էմմառուսի ճանապարհին, մշակելու խոպան դաշտը մեր վարանոտ հաւատֆին:

ԶԱՐԵԼ ԹՕՓԱԼԵԱՆ